

երկրի վրայ մնալուն հաստատութիւնը շատ կենսական կը մնայ ու անփոխարինելի:

Կ'եզրափակեմ իմ խօսքը վերլիզելով մեծահարուստին ընթրիքը, որուն հրաւիրեալները չեկան, ու եկողները հրաւիրեալներ չէին, այլ անկեալներ ու անօթիներ: Այդ առակի ընթացքին մէկը յանկարծ իր սրտի ըզմանքը յայտնեց, ըսելով, «երանի որ կերիցէ՛ նա յարքայութեան երկնից»։ Պատկերաւոր այդ առակով Յիսուս երկնքի Արքայութեան կը հրաւիրէր զանոնք որոնք նաշակելով Սուրբ Սեղանէն

անընդհատ, պիտի բերէին իրենց ծառայութիւնը, ծառայութեամբ նաշակելով ու մշտնջենական դարձնելով Աստուծոյ Արքայութեան սեղանը, առատ եւ օրհնաբեր:

«Եկեցէ՛ արքայութունն էն» խնդրանք ու հայցում է մեր կողմէ ուղղեալ, իսկ «եղիցին կամք էն» խնդրանքէն շատ անդին անցնելով կը մնայ քրիստոնեայի կեանքի բովանդակ տեւողութեան որպէս անոր պարտքը, հաւատքով լիացած գործ, ու անվերջ յառաջխաղացք երկրէն դէպի երկինք:

ԴՈԿՏ. Տ. ԶԱԻԷՆ ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

## ՀՈԳԻԻՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Գրքիս մէջ երեւցող նախորդ յօդուածը յատկացուցած էինք հոգիի կողմէ գործուող ահաւոր եւ մեղաւոր արարքներու մասին: Ներկայ յօդուածը սակայն պիտի յատկացնենք հոգիի կողմէ գործուող շինարար եւ սփանչելի գործոց մասին: Մարդերս կերտուած ենք Աստուծոյ պատկերին համաձայն: Մարդերուս մէջ եռացող հոգին սուրբ է եւ աստուածային նպատակներու համար ստեղծուած է: Ուրեմն մենք մեր հոգիին զօրութիւնը ոչ թէ չար նպատակներու համար պէտք է գործածենք այլ պէտք է գործածենք բարի եւ շինարար նպատակներու համար: Ըստ մեր Տիրոջ, մարդերուս էն տկարն անգամ կարող է հրաշքներ գործել իւր հոգիին սուրբ եւ պատուական զօրութեամբը:

Սուրբ Գիրքը եւ եկեղեցին, հոգիէն բխած եւ հոգիին զօրութեամբը գործուած բարի բաներուն շնորհք եւ առաքիլութիւն անունը կու տայ: Ս. Պօղոս առաքեալ իր ընդհանրական թուղթերուն մէջ շատ յանախ կը խօսի սոյն շնորհներուն մասին եւ զանոնք կ'անուանէ

«պտուղ հոգւոյն»: Որո՞նք են այս պտուղները: Ստորեւ պիտի յիշատակենք անոնցմէ մի քանիսն:

### ԲԱՂՅՐՈՒԹԻՒՆ

Աշխարհ լի է դառն եւ տրտմագին եղելութիւններով: Ամէնքս ալ կը ցանկանք ցնծութեան, երգերու եւ ծափի: Մեր ամէնօրեայ կերակուրներուն ամէնէն սիրելին անգամ պակասաւոր կ'ըլլայ եթէ քաղցրեղէնը անգոյ ըլլայ անոնց մէջ: Նոյնը կը պատահի մեր հոգեւոր կեանքին մէջ եթէ չունենանք «քաղցրութիւն» անուն պտուղը: Ճաշակած էք երեխաներու խօսքերուն, քրքիչներուն, համբոյրներուն եւ վազքի քաղցրութիւնը: Ո՞րքան երջանիկ կ'ըլլանք երբ դրացի մը կամ գործաւոր մը իր խօսքերը շաղախէ քաղցրութեամբ, անուշութեամբ եւ մեղրով: Զար խօսքերը, ատելալատ մոնչիւնները կը նմանին մուրեհի այն հարուածներուն որոնք հիւանդութիւն կը սփռեն թէ՛ խօսողին եւ թէ խօսեալին վրայ:

**ՀԵԶՈՒԹԻՒՆ**

Անհատնում է թիւը այնպիսի անձներու որոնք անբարտաւան են, գոռոզ են, անձնատէր են եւ պոռոտախօս են: Բարեկամներ, հեզութիւնը տկարութեան նշան մը չէ որեւէ ատեն: Այլ ապացոյց ներքին եւ հոգեւոր քաջութեան: Քրիստոս ինքզինքը «խոնարհ եւ հեզ» անուանեց: Քրիստոս թէեւ թագաւոր մըն էր բայց խոնարհ եղաւ եւ ծառայութիւն զգեցաւ: Հեզ եւ խոնարհ մարդիկ կ'ըլլան նաեւ խաղաղատէր եւ հանդարտաբարոյ: Անոնք ինքնաբար եւ, ժուժկալ են, երջանիկ են եւ գոհունակ են:

**ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹԻՒՆ**

Ահաւասիկ ուրիշ բարի պտուղ մը հոգիի: Ներկայ դարուս կեանքը հեւ ի հեւ ընթացող վազք մըն է: Ամէն բանի արագութիւնը կը փնտռենք եւ յանկարծական առարկաներու ետեւէն կ'երթանք: Դանդաղաշարժը կ'արհամարհենք: Կը պոռանք, կը ջղայնանանք եւ կը յուզուինք: Մենք մեր երկնաւոր Հայրը «երկայնամիտ» կ'անուանենք: Այսինքն Հայր մը որ դանդաղօրէն կը զայրանայ եւ գիտէ ներել: Բայց օրինակ չեն առներ իրմէ:

**ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ**

Իմաստութիւնը կը յաջորդէ երկայնամտութեան, որպէս պտուղ եւ արգասիք հոգեւոր գօրութեանց: Սողոմոն թագաւոր Աստուծոմէ միայն ու միայն իմաստութիւն խնդրեց: Քրիստոսի առաքեալները Հոգեգալուստի օրը երկնային իմաստութեամբ լեցուեցան:

**ՀԱԻԱՏՔ, ՅՈՅՍ, ՍԷՐ**

Սուրբ Պօղոս Առաքեալ հոգիէն բղիսած պտուղներուն շարանը իր լրումին կը հասցնէ յիշատակելով փրկարար գօրութիւնը Քրիստոնէական «հաւատքի, յոյսի եւ սիրոյ»: Առաքիներութիւններ եւ պտուղներ որոնք մեզ կ'առաջնորդեն յաւիտենական երանութեան:

Քրիստոս հոգի էր, եւ մարմին առաւ որպէս զի գմեզ հոգիին աշխարհները տանի: Մեր Հայրապետները զՔրիստոս անուանեցին «առաջին պտուղ ննջեցելոց»: Հայր Աստուած մարդերս դրախտին եւ պտղաստաններուն արժանի տեսաւ: Պտուղը էական է թէ՛ մարմնաւոր եւ թէ՛ հոգեւոր կեանքի բարօրութեանը համար: Աղօթենք որ Տէր Յիսուս Քրիստոս մեր տուններէն վանէ եւ «չորցնէ չար մշակներուն չար պտուղները եւ չար սերմերը»:

**ԿԱՐԷՆ Ա. ՔՀՆՅ. ԿՏԱՆԵԱՆ**